

Հարգելի Անյառն Սրբոց Այնպիսիքի

Պիլկոպտեան

ՄԱՅՆԻ ԱՅՐԱՆ
ԳՐԻԳՈՐ Գ. ԱՅՆԱՐԵԱՆԻ
ԱՅՆԹԱՆ - ԶԵԼՆԻ - ԳՅՐՈՒԹ
ԴԱՍ Ա. ԾՈՒ 454

9

ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ

ԳՐԱԿԱՆ ԵՆ ԳԻՏԱԿԱՆ

ՊԱՐԲԵՐԱԳԻՐԲ

ՊՐԱԿ Ա.

Հրատարակողն է՝ ԳՐԻԳՈՐ ԱՅՆԱՐԵԱՆ

Գին՝ 50 Դահեկան

Տպ ՄԱՍԻՍ

ՊԵՅՐՈՒԹ

1946

ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ

Գրողն է՝ ՍԻԱՄԱՆԹՕ (1878—1915)

Հասուածներ Սիամանթոյի ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ երկարաչառնչ քերթուածէն սր Պէյրութի գլխաւոր կեդրոններուն մէջ փնտուելէ և չգտնելէ վերջ, կարելի եղաւ զայն ձեռք ձգել Անթիլիասի Գպրեվանքի սարկաւազներէն մէկուն քովէն:

Մեռո՛ւյ՝ հայ դարերու դիմաց կեցող՝
 Դուն ազամանդեայ ապառաժ...
 Դուն մանուկներու մերկ ուլեղին
 Մինչեւ հանհարք ցոլեր ցանող...
 Դուն օրօրոցէն մինչ գերեզման
 Մեր մէն մի խօսփն, մէն մի շունչին
 Գեղեցկաձայն բացատրիչ...

Աննառելի եւ անդրանիկ դաստիարակ,
 Ես՝ երագային երախայ մը վեցամեայ,
 Այբենարանդ ի ձեռին, անմեղօրէն զայն հեգելով
 Առաջին խաչն նակսէս՝ սրտիս,
 Հաւատա՛ ինձ, ո՛վ հայրութիւն
 Պատկերիդ դեմ է որ հաներ եմ...

Դուն բիրաւոր նիւղերով
 Ոսկեհոս գէտ գիտութեան...
 Դուն անվասնելի ցորեանի դատ, դուն ձրի՛ հաց,
 Դուն արբեցութեանց եւ գինիի աւազան
 Որուն մեջ ես ալ ոսկի սափորս եմ մխրներ
 Արեւներու ծարաւես խենթ...

Դուն լոյսի անիւ, դուն հաւատքի հրաւեր,
 Դուն մտածման ծարաւներու արժապեայ ծով,
 Ներէ որ քու առակերտդ այս արբեցեայ
 Տասնրեւհինգ դարեր յետոյ զեզ պատեհ...


Դուն մեծաքափանց նայուածքներով առաքեալ.
 Դուն էիր որ զեզ երգող ցեղդ այսօրուան
 Հեղիններէն եւ հաննարեղ եւ հրավառ,
 եւ աշխարհակալ մեծ Հռովմի որդիներէն,
 Ու հրապաճ Պարսիկներէն դրացի,
 Մայր բարբառիդ հիմնաքարովը յակիմք՝
 Հայկազունեանց մեր շառաւիղը ազատեցիր...
 Դուն երկրորդ Աստուած,
 եւ մտածման դուն առաջին արարիչ...

Ո՛վ մենակեաց, ո՛վ Մագիստրոս, ահաւասիկ
 երկու Հայքերն «Ովսաննայ եզո» կը զոռան...
 եւ Ովսաննայ Վաղարշապատի հայրապետին,
 Սահակ Պարթեւ զուգակեօն արքանեակիդ
 եւ Վռամապուռն Արեային,
 Որովհետեւ էու մեծ գիւտիդ զօրավիզ
 Մեկն իր Խաչին, միւսն իր Սուրին համագօր
 Քու հայերուդ հետ հայելով
 Արարատեան արեայոյսին
 Դպրութեանց դուռը մեզ բացին...

Խուցկի՛անճառ, կնդրուկներու բուրասան,
 Քրիստոսի ազնիւ խօսքին դուն սիրական սարածիչ
 եւ Նհովայի պատգամախօս մեծ մատենին
 Դուն արբագիր բարգմանիչ...
 Ոսկեդարու ադամանդեայ բանալի...
 Մտքի փրկիչ, յոյսի հսկայ, կեանքի կեդրոն...

Եւ այսօր, էու արբութեամբդ սնած,
 Ես էու ցեղիդ հոգիին հայելին եզո կը բերեմ...
 Աչերուս մեզ անոր աչքէն հուր առի,
 Ու իմ խօսքերս անոր արտէն եմ հայեր...
 Եւ թոյլ տուր այսօր, ո՛վ Մեծրոպ,
 Որ հայոց հողէն մինչեւ աստղերը հասնող
 էու ոսկիէ սանդուխեդ վեր բարձրանամ,
 եւ հաստատաբայլ, աստիճանէ աստիճան,
 Ու պսակէ ի պսակ եւ լոյսէ ի լոյս,
 Իբր զաւակ մը մտածումիդ,
 Ես ի եզո գամ, իմ այս երգս երգելու...:

20
 481



ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Գրողն է՝ ԱԻԵՏԻՖ ԻՍԱՀԱԿԵԱՆ

Գրողների պայքարի զէնքը գրականութիւնն է: Գրականութիւնը յառաջդիմութեան մեծագոր Ֆակտոր [ազգակ] է, նա ժողովուրդների դաստիարակման վեհագոյն բեմն է. նա հին լեզուով առած՝ մարգարէական պատգամարեր է, յառաջատար, մարդասէր գաղափարների մուկնետիկ:

Գրականութիւնը ինքնանպատակ չէ, նա գեղեցիկ արուեստով ասուած խօսք է՝ բարձրացնելու՝ մարդուն, կըրայրացնելու միմեանց հետ եւ հոգեպէս պատրաստելու իտէալական հասարակարգի համար:

Մաքուր եւ ազնուօրէն պահելու է այդ գեներ:

Մի գրականութիւն մի ժողովուրդ է: Մի սրեւէ ժողովրդի գրականութիւնը նրա ձգտումների եւ բաղձանքների, նրա տառապանքի եւ հաւատի, նրա խիզախումների եւ անկումների գեղարուեստական պատմութիւնն է: Այդպէս է և հայերի գրականութիւնը: Սակայն հայ ժողովրդի գրականութիւնն ունի առանձնաշատուկ իր տոմինանդը [իշխող դիժը]: Համաշխարհային պատմութիւնը հայ ժողովրդին՝ վիճակել է մի հայրենիք՝ շրջապատուած հզօր, աշխարհակալ պետութիւններով, որոնք ձգտել են հայ ժողովրդին սարկացնել, կողոպտել եւ ոչնչացնել: Եւ այս դարձել է հայ ժողովրդի դաժան ճակատագիրը:

Այսպիսով, հայ ժողովրդի գրականութիւնն ազգային գոյամարտի գեղարուեստական պատմութիւնն է ընդդէմ իր ճակատագրի:

Մեր գրականութեան իշխող պաֆոսը [գլխաւոր նիւթը], նրա միսիան [առաքելութիւնը] դարերի անհաշտ պայքարն է յանուն հայրենիքի ազատութեան, ազգային կուլտուրայի [մշակոյթի] եւ անկախ պետութեան ընդդէմ բռնութեան, սարկութեան:

Մեր գրականութիւնը բռնակալների, հարստահարողների, ջարդարարների գրականութիւն չէ, այլ մարանչող, բողոքող, ազատարազ՝ սգու՝ տագորուած աշխատանքի, հումանիզմի [մարդասիրութեան], արդարութեան վսեմ իտէալներով:

Այդ պայքարի ոգին կայծակի պէս անցել է հայ գրականութեան մի ծայրից միւս ծայրը, սկսած Մովսէս Խորենացուց, Եղեշէից, Սեբէոսից, Միջին դարերի միջով, մեր ֆոլկլորի [հէքեաթներու] միջով մինչեւ Խաչատուր Աբովեան, Միքայէլ Նալբանդեան, Պատկանեան, Բաֆֆի, Թերեւոյ, Թումանեան:

Սիրամանթօ, վարուժան, Տէրեան ներառեալ:

Հայ գրականութիւնը պատկերելով հայ ժողովրդի բուն ասելութիւնը եւ արիւնոտ պայքարը նրան ճնշող բռնակալների դէմ, եղել է նաև նրա դաստիարակը դարերի ընթացքում: Նա փրկել է հայ ժողովրդին աշխատեցումից և ապազգայնացումից: Նա ասել է հայ ժողովրդին հումանիզմի և դեմոկրատիայի դադափարներ, ժողովրդասիրութեան և համաշխարհային յղբայրութեան խնայներ, լաւագոյն, արդար և ազատ աշխարհ ստեղծելու յոյս և հաւատ և այն կենսագործելու պատարաստակամ դոհարերութիւն, այն, ինչ որ անհրաժեշտ է խորտակելու բռնութեան և կեղեքման աշխարհը: Հայ ժողովուրդի սգու և նրա ձգտումների սիմվոլիկան [խորհրդանիշը] պերճախօս կերպով քանդակուած է նրա Սարուհի էպոսի [գիւցաղնավէպին] մէջ: Այդ էպոսը մեր նուիրական աւանդութիւնների հին դանձարանն է եւ դառն ու դաժան ժամանակների մեր վեհ ներշնչարանը, մեր պատգամարբեր: Նա պարունակում է մեր գրականութեան բոլոր թեմաները [նիւթերը]՝ շինարարութիւն, աշխատասիրութիւն, հումանիզմ: Նա պարունակում է մեր պայքարի բոլոր ձեւերը՝ ներքին կռիւ շահագործող ու շահագործուող դասակարգերի միջև ազգային կռիւ արտաքին, օտար բռնակալների դէմ, համամարդկային կռիւ հին, անարդար աշխարհի դէմ՝ նրա կործանման ի խնդիր յանուն նոր, արդար և ազատ աշխարհի կառուցման: Կռիւ Աստուծու դէմ—ճակատագրի դէմ, բռնութեան դէմ յանուն բացարձակ մարդու: Սասմա էպոսը մեր պատմութեան, գրականութեան փիլիսոփայութիւնն է: Հայ ժողովրդի պայքարը աւելի ծանրացաւ, դարձաւ օրհասական, երբ սելճուկ—թուրք—մոնղոլ արշաւանքները սղողեցին Հայաստանը, խորտակեցին հայ պետութիւնը, հայրենի երկիրն ընկաւ վայրագ բնազդներով գործող բարբարոսների լծի տակ: Աւերուեցին շէն քաղաքները, հրդեհուեցին մատենադարանները, սրի քաշուեցին ժողովրդեան զանգուածները, գերի վարուեցին—ամայացաւ Հայաստանի մեծագոյն մասը եւ հայ բնակչութեան փոխարէն նոժատները [թափառաշրջիկները] ընակուեցին եւ հոյակապ աւերակների վրայ դրեցին իրենց ետերդերը [վրանները, օճախները] և ամէն տեղ իրենց նախամարդու եասաքը [արդելքը] հաստատեցին:

Հայ ժողովուրդը շատ արիւն թափեց այս անհաւասար դոյամարտի մէջ, կտորուեց և նուազուեց շատ, բայց և այնպէս կարողացաւ իր նուիրական մատենաների շնորհիւ, իր գութանի և աշխատանքի շնորհիւ պահպանել իր լեզուն, իր սգին և ազգութիւնը:

ՍԵՒԱՆԱՅ ԼԻՃԸ

Գրողն է՝ ՍՏԵՓԱՆ ԶՕՐԵԱՆ

Յուլիսի արեւատաք օր էր:

Սեւանայ լիճը փռուած էր հանդարտ, աւելի ճիշդը՝ անշարժ ինչպէս ամառի մէջ լցրած ջուր: Թւում էր ալեկոծութիւնից յոգնած հանգստանում է՝ արեւի ջերմութիւնից թալկացած:

Դա այն հազուադիւր օրերից մէկն էր, երբ լիճը, որ սակաւ է հանդիստ լինում, հանդարտ էր այնպէս, որ երեսին կնճիռներ անգամ չէին դոյանում և նրա ջինջ թափանցիկ ջրերում անհեթեթ շարքերով անդրադարձել էին ամերին բազմած լեռները, մռայլ ժայռերը, երկնքում չուող ամպերը և նոյնիսկ ինքը երկինքը: Իսկ լճի շուրջը ամէն ինչ թւում էր փխրուն, օդային ու թեթեւ. լեռները կարծես պար բռնած ճախրում էին օդում, գիւղերը թւում էին նկարչական էգիւաներ [տիպարներ], իսկ կղզին՝ միտապատանի ուղտ, որ մինչև փորը ջրի մէջ՝ խմում է լիճը, խմում է առանց գլուխ բարձրացնելու, խմում է անվերջ ու չի յազնում:

Ամէն ինչ կարծես նինջի, երազի մէջ էր:

Սակայն լճի այդ հանդարտութիւնը արտաքուստ էր, կեանքը երբեք այնպէս չի եռում նրա մէջ, ինչպէս հանդարտ ժամանակ: Եթէ մէկն այդ պահին մօտենար նրա ամին, որեւէ ամից և ուշագիւր նայէր ջրերի խորքը՝ նա կը տեսնէր մեծ մի եռուզեռ, մի խառնիճադանճ իրարանցում, սլայքար, հալածանք, հետապնդում. ձկները, մենակ թէ խմբերով, երբեմն անվերջ վառարվ, այստեղ—այնտեղ, որքան աչքը կտրում է, սլանում, դառնում են ամէն կողմ, մեծերը ճգնում են կլանել փոքրերին, իսկ փոքրերը հալածական ու ահարկ, ուղում են փրկել իրենց՝ շարունակ փախստալով կամ նետում են դէպի ամերը, դէպի ծանծաղուաները, ուր նրանց մանրիկ քոյրերը գլուխներն անվերջ հանում են ջրից, և որսում ջրերի երեսին վխտացող մլակներն ու մթեղները: Ձկների նման, բայց ոչ նրանց պէս եռուն շարժումով, ջրերի մէջ երևում են և միւս զեռուները—իրենց ջրերին յանձնած խեցդեպիներ, ցատկոճմներով լողացող գորտեր, սակաւթիւ օձեր, որոնցից մի քանիսը ընկուզած և գլուխները մի երկու թղաչափ ջրից վեր պարզած՝ տարւում են այս ու այն կողմ ահարկու—խուզարկու պահնորդների պէս և ուղում են տեսնել կարծես, թէ ի՞նչ կայ ջրերի երեսին կամ ամերին, որ չար մի գործ կատարեն, կամ թւում է, հետեւում են այն սև բազերին, որ մինչյադիւր (մանրանկար) մա-

կոչկների պէս տարւում—դառնում են հանդարտ ջրերի վրայ և յանկարծ, մէկէն սկսում են՝ իրենց տեղը կոր շրջագծեր յառաջացնելով, և ապա մի երկու վայրկեան յետոյ, քանի մը մեղր հեռու, նորից ելնում են լճի երեսը՝ կտուցներին՝ պոչից բռնած մի ձուկ, որ ձեռնածուի պէս նետում են վեր և ապա անվրէպ բռնում գլխից և կուլ տալիս:

ԱՐԱՐԱՏԻՆ

Գրողն է՝ ՅՈՀԱՆՆԷՍ ՇԻՐՍՁ

Իմ Արարատ սուրբ սարը վեա
Մեր նախահայր Հայկն է կարծես,
Որ քիկնել է ամպ ու շանքին,
Ու ծխում է հանց նահապետ
Խաղաղութեան շիբուխն իր հին
Ու ամպն է ծուխ շիբխի գլխին:

Ծխում է լուռ ու բարձունքին
Այ՛ք է պահում իր թռներին,
Դարեր հսկում որ չցուեն
Ու կուլ չերթան աշխարհներին,
Ու հսկում է նրանց նամբան՝
Օրորոցից մինչ գերեզման:

Ժպտում է նա՛ սեսնում է քե
Ո՞նց են ելնում օրորոցից
Թուխ, փառաւկ թռներն իրայ
Ու չարք դուրս վանում երկրից՝
Դատես են ձգում խոփն արձաթեայ
Ու ոռկի հաց պոկում փարից:

Խաղաղ է նա ու միտս հպարտ
Թիկնած հնուց մեր երկնքին
Մեր նահապետ լեռն Արարատ
Լուռ ծխում է խաղաղութեան
Իմաստութեան շիբուխն իր հին,
Ու ժամանակն է ծուխ շիբխին...

ԿԱՐՕՏ

Գրողն է՝ ՎԱՀՍՆ ԴՐԻԳՈՐԵԱՆ

Լուսաստղը եկաւ լեռան ետեւից,
Աստղերի բոլոր գունասուեց հեռւում .
Թռչուններն ուրախ արթնցան ինից
Ի՛նչ լաւ է հիմա Երջել դաճեցում:

Ե՛կ այսօր նորից գնանք Երջելու,
Պնա՛նք դաճերք հայր իմ սիրելի .
Դու հասկանում ես բնութեան լեզուն,
Գիտես հմայքը նրկնի ու երկրի:

Տա՛ր ինձ արեերք համբեփով ծանօթ,
Պատմի՛ր ինձ հողի՛ արեւի մասին,
Եւ առաւօտից մինչեւ առաւօտ
Շրջենք միասին . . .

ԴԷՊԻ ՔԱԶԱՐԱՆ

Գրողն է՝ ԳԱՓՐԻԷԼ ԱՐԵՒԵՅՅՆ

Երբ վերջանում է Արարատեան դաշտավայրը՝ գնացքը (չու-
ղեկառքը) մտնում է Սիւնեաց աշխարհի վիթխարի լեռների ու
սրածանիք ժայռերի գիրկը: Երկաթուղուն զուգընթաց յառաջ
սահող Արաքսն էլ հանդարտ չի հոսում այստեղ: Ժայռերի սղմու-
մից ըմբոստութեան փրփուր է թափում գետը՝ յոխորտում, հեզ-
նում իր վրայ իջած ժայռերի տիրական հպարտութեանը:

Հենց Արաքսի ափին, երևան—Բաքու երկաթուղու Միջևան
կայարանում իջնելով, ապա մի նոր գնացք նստելով՝ Օխչի գետի
եզերքով սլանում ենք յառաջ:

Օխչի գետի ափերով անվերջ գէպի հիւսիս—արեւմուտք գը-
նալով՝ գնացքը կանգ է առնում Ղափան կայարանում: Այստեղ
ամէն ինչ ասում է, որ ինչ որ տեղ մի խոչոր շինարարութիւն է
տեղի ունենում: Թէև չես տեսնում այդ շինարարութեան վայրը,
բայց կայարանի շուրջը լեռնացած շինանիւթերը՝ ցեմենտ, մեքե-
նաներ, փայտեղէն, խողովակներ, դանուածքներ վկայում են դա:

Դա քաջարանչինն է:

Նորից Օխչի գետի ափերով, այս անգամ արդէն ոչ գնաց-

քով—նա մնաց Ղափանում— 7 այլ աւտամեքենայով (օթոյով) սկը-
սում ենք յառաջ գնալ: Ճանապարհը նոր է: Հենց սկզբից երևում
է 7 թէ ինչ վիթխարի աշխատանք է կատարուել այստեղ՝ այս ժոյ-
սերը ձեռքբերու ե. 35 քիլոմետր երկարութեամբ մի բարեկարգ ճա-
նապարհ կառուցելու համար:

Առաջ այստեղով մի փոքրիկ շաւիղ էր անցնում . . .

Տասնընկուց դար առաջ այս կածաններով է անցել և Սիւն-
կաց աշխարհի առաջին հայաց դպրանոցը բացել մեր մեծ նախ-
նին, մեր ժողովրդի կենաց ու մահու դասեմարտի ամենամեծ սահ-
վիրոյ Մեսրոպ Մաշտոցը . . .

Դարեր առաջ այս կածաններով են անցել մեր հերոս նախ-
նիները՝ Անտոկ և Վահան իշխանները, Բակուբը, Ստեփանոս Շա-
հումեանը, Դաւիթ—Պէկը . . .

Ասլամազ կուլիխանն այստեղ էր դարանակալ սպասում մեր
դիւցազուններին: Բայց քաջ հայորդիներն աւելի հնարամիտ գրա-
նրեցին և Ասլամազ կուլիխանի բլաններն ի դերև հանեցին:

Այստեղ 7 այս ձորերում ու կածաններում մի հնարամիտ ու
բեզուն ժողովրդի բախտ էր վճռւում: Եւ մեր նախնիները պատ-
ւով տուին այդ քննութիւնը:


Հիմա այստեղով անցնում է մի բարեկարգ խճուղի . . . Ըս-
կիզբ է առնում Ղափանից: Ոչ մի տեղ այդ խճուղու լայնքը վեց
մետրից պակաս չէ 7 այդ խճուղով անցնողն էլ երկիւղ չի դրում 7
չկայ այլևս նախկին կածանը . . .

Ո՞վ կառուցեց Քաջարանի խճուղին:— Սովետական մարդիկ
այն էլ պատերազմի տարիներին: Քաջարանի մուխպղէնի (ամե-
նարարձրորակ պողպատը պատրաստելու նիւթի) հանքավայրը 7 ուր
գնալու համար երկու օր էր հարկաւոր 7 այժմ երկու ժամուայ ճա-
նապարհով կապուած է Ղափան քաղաքին:

Աւտամեքենան մեզ արագ յառաջ է տանում Ղափանից Քա-
ջարան: Ահա Հալիձորի բերդը՝ ճանապարհի վեցերորդ քիլոմետրի
վրայ 7 վերից տիրաբար նայում է ցած 7 ճանապարհին . . .

Բերդի կողքին 7 Բակուբ իշխանի պալատի պսակների տակ
թղենիները բեռնաւորուել են պտուղներով ու ստուերել են պատը . . .

Համակուած եմ ևս մեր հայրենիքի պատմական անցքերի
յուշերով և չեմ նկատում 7 թէ ինչպէս հասանք Ջրախոր:



ԱՆՀԱՒԱՏԱՐԻՄ ՍԻՐԱՀԱՐԻՆ ԵՐԳԸ

Գրողն է՝ ՄՈՒՐԱՖԻՇ (Ապրամ է 622էն առաջ)

Մնաս բարեա՛ւ, Յաթիմա՛յ, երջանիկ եղիր: Պիտի չմոռնամ քեզ ոչ այսօր, ոչ երբևք, այնքան տանն որ յիշես դուն սիրոյ մեր ուրախութիւնները:

Գժբախտ Մուրաքիչ, տակաւին շատ ժամանակ չ'ըներ քու գեղանի սիրուհիդ՝ Նէպքի ճիւղին նման իր վաշեւուչ հասակովը և Նահուսի շրջակայքի աղջիկները՝ իրենց դաշնաւոր քայլուածքովը ինչպէս ջայլամինը, քեզ խենթեցուցած էին սիրով:

Այն օրը մանուաւնդ երբ ձգեցի գիրենք, անոնք ինձի երեցան իրենց գեղեցիութեան ամբողջ փայլովը, լճակներու ջուրին պէս վճիտ, և իրենց գեղեցիկ ատամներովը սրանք կը փայլէին՝ թրջուած գովաշունչ լորձունքով մը որ կարծես թէ անարատ ցօղ մըն էր՝ թափուած ամպածին ծիածանի հրաշալի պսակի մը մէջտեղը:

Զաթ—էտտալի մէջ, անոնցմէ ամանք մեզի ցոյց կու տային իրենց սիրուն ձեռքերը և ապարանջանները և ուրիշներ՝ արծաթի մակերեսին նման հարթ ու սղորկ իրենց այտերը:

Ժամանակ մը, սիրտս մոռցած էր առաջին սէրերու այդ օրերը. հիմա որ անոնց յիշատակը կու գայ տակն ու վրայ ընել մտածումս, գինովութեանս մէջ, պիտի երթամ, առանց կանգ առնելու, աշխարհի շրջանը ընել:

Է՛, ի՛նչ. նայէ բարեկամս, կը տեսնես այդ կիները որ կը մեկնին աճապարանօք, և կամ, տակաւին նստած են անոնք արդեօք: Կամ թէ, այն պահուներք օրը արդէն յառաջացած է, ճամբորդութեան պատրաստութի՛ւն կը տեսնեն արդեօք, դէպի անապատ երթալու և նոր արօտավայրեր փնտռելու:

Նայէ՛, զարդարուած են անոնք յարգի քարերով և սակիի բեկորներով, Զաֆիրի սևաթոյր գոհարներով և մանեկածե մարգրիտներով:

Վերջապէս, անցան անոնք գիւղերէն և հովիտներէն և ուղտապանը իր երգերովը եռանդ կու տար ուղտերու քայլին: Կը քալին անոնք մեծ ճամբաներէն, պիտի իջնեն Շաօնի մէջ:

Բայց, Յաթիման շատ աւելի հրապուրիչ է քան բոլոր այս կիները, իր գոյնին թարմ սպիտակութեամբը և իր ծածանող սև մազերու աղեղնածե նուրբ հիւսքերովը:

Անօթեցած պահուս, իմ սիրասուն Յաթիմայէն է որ ճայ մը կ'ուզէի. և ամէն բանի համար Յաթիմային է որ կը գիմէի:

Այս' ամէն ինչ կը գտնէի եւ քու քով. և հիմակ ամէն ինչ խղուած է մեր միջև՝ բարեկամ մը կորսնցնելու յիմար երկիւղին պատճառաւ:

Հիմա թէև քեզմէ հեռու եմ, թէև ուղտերս յագնած են, կը քշեմ եւ զանոնք ս'վ Ֆաթիմայ և անոնց հետ կը փախչիմ:

Օ՛ր երջանիկ եղիր Ֆաթիմայ, երջանիկ եղիր լոյսի տաղ. մեր բաժանումը պէտք է երբեք պատահեր:

Երջանիկ եղիր, բայց լաւ իմացիր, եւ կարիքն ունիմ քեզ միշտ սիրելու: Տո՛ւր ինձ, Ֆաթիմայ, տո՛ւր ինձ բան մը քու սէրէդ:

Օ՛ր բարեկամուհիս, եթէ բոլոր կիները մէկ երկրի մը մէջ ըլլային և դուն առանձինդ ուրիշ երկրի մը մէջ, եւ քեզի պիտի գայի, նոյնիսկ եթէ թաքնուած ըլլայիր աշխարհի միւս ծայրը:

Շատ անգամ մարդ կը լքէ այն էակը զոր կը սիրէ և անոր դէմ անիրաւ բարկութեամբ մը կը լեցուի. բայց եւ... եւ, պիտի պահեմ քեզի միշտ իմ սէրս:

Անդու թ որդի ճասապի, խոստումով մը կապուած էինք մենք իրարու, հաւատարիմ մնացի և այս եղաւ իմ դժբախտութիւնս: Անցի՛ր, Մուրաքիշ, ինքզինքդ դատապարտէ միայն և կրէ՛ վիշտերդ ու տառապանքդ:

Դուն քաջ գիտես, ով լաւ գործէ՛ գովասանք կը ստանայ, ով վատ գործէ՛ պարսաւ կ'առնէ:

Դուն քեզմէ դատէ, յաճախ, յուսահատութեան հետեանքով, մարդ իր մատները կը խածնէ ու կը կտորէ, և բարեկամի մը քմահաճոյքին պատճառաւ, ցաւով կը լեցուի:

Ո՛չ, դիս կրծող վիշտը երազի մը ծնունդը չէ. աւա՛ղ արթուն կը հսկեմ, իսկ երազները քունի պատրանքներն են:

ՄՏԱԾՈՒՄՆԵՐ

Գրողն է՝ ԶԱՄԱԽՇԱՐԻ (1075—1144)

ՀԱՅՐԴ ԵՒ ԴՈՒՆ

Մի՛ գոհանար ծնունդիդ ազնուականութեամբը, որովհետեւ ատիկա քու հօրդ կը պատկանի: Ժառանգական ստացուած քիզ միացո՛ւր ինչ որ նոր ձեռք ձգած ես. անոնց միանալովն է որ դուն պիտի ըլլաս իսկապէս ազնիւ: Մի՛ հպարտանար հօրդ ազնուականութեամբը, եթէ չես կրնար պարծենալ անով որ քու մէջդ է, որովհետեւ նախնեացդ փառքը սին է եթէ դուն անձնական փառք

մը չունիս: Պատկերուդ և քու խեղճան համբաւին միջև կայ այն տարբերութիւնը, ինչ տարբերութիւն որ կայ երէկի և այսօրուան քու սնունդիդ միջև. արդ, երէկի քու սնունդդ չի կրնար մեղմել այսօրուան քու անօթութիւնդ, չի կրնար մանաւանդ գալիք օրերու ընթացքին:

ԵՐԲ ՄՁԿԻԹ ԵՐԹԱՍ

Երբ մզկիթ երթաս, քալէ՛ ամենածանր կերպով և երբ ազօթեա, ներշնչուէ՛ ամենէն յարգալից զգացումներով: Խորհէ՛ փառահեղ թագաւորին զօրութեանը վրայ և մի՛ մոռնար ինչ որ գըրւած է սատանայի չար խորհուրդներու մասին: Տես թէ՛ որ ամենակարող Տիրոջ առջև կը ներկայանաս և թէ՛ որ խորամանկ թըշնամիին դէմ պէտք է պայքարիս: Ըշմարիտ կ'ըսեմ, ոչ ոք կրնայ հաստատ կերպով կենալ այս դժուարին տեղը, եթէ ազնիւ ծագումով հաւատացեալ մը չէ, հաւատացեալ մը որ կը հառաչէ պատուհասի վախէն, զղջացող և ապաշխարեալ, հրավառ՝ հատուցումի հետապնդումին, հաւատացեալ մը որ կ'արձակէ իր ձին հնազանդութեան մրցարանին մէջ և կը խարազանէ իր հողին հլութեան կատարումին համար:

ԲՈՆՈՒԹԻՒՆԸ

Ըսեմ քեզի թէ որն է ամենէն ապականեալ երկիրը. այդ այն է՝ ուր կ'իշխէ անիրաւ վեհապետ մը: Բռնակալութիւնը աւելի ծանր է քան ձիուն սմբակները, աւելի կործանարար՝ քան շրջթայազերծ հեղեղները, աւելի աղէտալի քան Եմէնի թուճաւոր հովերը, աւելի մարդախոշոչ քան ժանտախտի տարիները: Ան արգելք կը հանդիսանայ որ ազօթքը բարձրանայ երկինք և օրհնութիւնը իջնէ երկիր: Փախի՛ր հեռու բնութեան երկրէն, եթէ նոյնիսկ առաջինն ես անոր բնակիչներուն մէջ, ամենէն նշանաւորը՝ քու հարստութեամբդ և քու զաւակներովդ: Վախցի՛ր աւերակներու թռչուններէն որ կրնան անեղ թափով իյնալ այդ երկրին վըրայ, և երկրաշարժներէն կամ երկնքի կրակէն որ կրնան ոչնչացընել անոր բնակիչները:



ՕՐԻՐՈՂԻ ՄԸ

Գրողն է՝ ՎՕԼԹԵՐ (1694—1778)

Օրիորդն ևս ձեր հիւանդ մ'ըլլալէ զսառ ուրիշ քան չեմ. և իմ վիճակս պէտք է շատ ցաւատանջ ըլլայ, քանի որ չկրցայ աւելի շուտ պատասխանել ձեր նամակին որով զիս կը պատուէք, ու ձեր սիրուն ստանաւորին կը պատասխանեմ արձակով միայն: Ինձմէ խորհուրդ կը հարցնէք. — ձեր ճաշակէն զսառ ուրիշ մէկէն խորհուրդ հարցնելու պէտք չունիք: Իտալերէն լեզուն որ սորված էք, պէտք է զօրացնէ ձեր ճաշակը որ ունիք ի ծնէ և որ ոչ ոք չի կրնար տալ: Թասսօն և Արիոսար [16րդ դարու իտալացի բանաստեղծներ] ձեզի աւելի ծառայութիւն պիտի մատուցանեն քան ես, և մեր լաւագոյն բանաստեղծներու գործերուն ընթերցումը աւելի կ'արժէ քան բոլոր պատուէրները: Բայց քանի որ այնքան հեռուէն, դուք կը զիջանիք ինձմէ խորհուրդ հարցնել, ձեզի կը յանձնարարեմ կարգալ միայն այն գործերը որոնք երկար ատենէ իվեր հանրութեան գնահատանքին արժանացած են և որոնց համբաւը երկդիմի՝ կեղծ չէ: Քիչ կայ անոնցմէ, բայց մարդ շատ աւելի կ'օգտուի զանոնք կարգալով քան այն բոլոր անպիտան գիրքերը որոնք սղրղած են հրապարակը: Լաւ գրողները ցուցամոլութիւն չեն ըներ, արամարանութեամբ կը խորհին և յատկօրէն կ'արտայայտուին: Իսկ հիմակ, գրողները կարծես թէ հանելուկով կը գրեն, ոչ մէկ պարզութիւն, ամէն ինչ կեղծում է և բնականէն շատ հեռու, ու ամէն մեղքիս վրայ կը յաւակնին վարպետները գերազանցել:

Զգուշացէք այն ամէն քանէն որ անոնց հաճելի է: Ամենաչնչ ինչ կեղծում մոլութիւն մըն է: Թասսօնէն և Արիոստէն յետոյ, իտալացիք անկում կրեցին որովհետև ուզեցին չափէն աւելի շքնորհք ունենալ: Ֆրանսացիք նոյն պարագային մէջ կը գտնուին: Մինչդեռ, նայեցէք թէ որքան բնական կերպով կը գրեն Տիկին տը Սելինյէ և միւս տիկիները [17րդ դարու ֆրանսացի անուանի գրագիտուհիները]: Բաղդատեցէք այս գրելակերպը մեր օրերու մանր մունր վէպերու խառնշտկուած նախադասութեանց հետ: Ձեզի օրինակ կու տամ ձեր սեռի հերոսուհիներէն, որովհետև ինձի անանկ կ'երևի որ դուք ստեղծուած էք անոնց նմանելու: Տիկին Տեզուլիէր կտորներ գրած է որոնց չեն կրնար հաւասարիլ մերօրեայ հեղինակներու ոչ մէկ գործերը: Եթէ կ'ուզէք որ այր մարդիկ յիշեմ, նայեցէք թէ ի՞նչ յատկութեամբ, ի՞նչ պարզու-

Թեամբ կ'արտայայտուի շարունակ մեր Ռասինը [1639—1699]: Ամէն մարդ՝ կարգալու պահուն, կը զգայ որ ինք կրնայ արձակով ըսել ինչ որ Ռասինն ստանաւորով գրած է: Կը կարծէ՞ք որ ամէն ինչ որ յատակ, պարզ և վայելուչ չէ, բան մը չ'արժեք:

Չեր անձնական խորհրդածութիւնը հարիւր անգամ աւելի բան պիտի սորվեցնէ ձեզի քան ինչ որ ևս պիտի կրնայի ըսել: Պիտի տեսնէիք դուք, որ մեր լաւագոյն հեղինակները՝ Ֆենելոն, Պոսիւ է, Ռասին, Պուալո միշտ յարմար բառը կը գործածեն: Մարդ կը վարժուի լաւ խօսելու և, առանց դժուարութեան, իր գաղափարները պարզ և ազնիւ կերպով արտայայտելու երբ յաճախ կարգայ լաւ գրողները: Ոչ մէկ դժուարութիւն կայ լաւ գրուածները կարգալու մէջ: Մարդուս ուսուցիչը իր հաճոյքը և իր ճաշակն է:

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԳԻՇԵՐԸ

Գրողն է՝ ՎԻԿԹՕՐ ՀԻԻԿՕ (1802—1885)

Կէս դիշերէն քիչ վերջ, հարսին և փեսային բնակարանը տաճառ մը կը կառուցուի:

Հաս կանգ առնելու է: Հարսանեկան գիշերներու սեմին վերայ՝ ստ.քի՝ հրեշտակ մը կը կենայ, ժպտուն, մատին մէկը բերնին վրայ:

Հողին կը սկսի ակնապիշ հայիլ այս սրբավայրին առջև ուր սիրոյ պատարագը կը մատուցուի:

Այս տուններուն վերևը ճաճանչներ երևնալու են: Անոնց մէջի ցնծութիւնը, լոյսի ձևով, պէտք է խոյս տայ սրմաքարերու ընդմէջէն և պէտք է մթութիւնը գծաւորէ տարտամօրէն: Անկարելի է որ այս սրբազան և ճակատագրական տօնը երկնային ճառագայթում մը չուղարկէ անհունին: Սէրը՝ այն վսեմ հալոցն է որուն մէջ կը կատարուի մարդուն և կնոջ ձուլումը: Մէկ էակը, երբեակ էակը, վերջնագոյն էակը, մարդկային երբորգութիւնը անկէ կ'ելլէ: Երկու հողիներու՝ մէկ հողիի մէջ այս ծնունդը պէտք է ըլլայ յուզում մը խաւարին համար: Սիրահարը քահանայ կ'ըլլայ, հողեզմայլ կոյսը կը զարհուրի: Այս բերկրանքէն բան մը Աստուծոյ կ'երթայ: Հոն ուր ճշմարտապէս ամուսնութիւն կայ, այսինքն ուր կայ սէր, իտէալը կը խառնուի անոր: Հարսանեկան անկողին մը խաւարին մէջ արշալոյսի անկիւն մը կը կազմէ: Եթէ մարդկային աչքը կարենար բարձրագոյն կեանքին սարսափելի և

համայնի տեսիլները նշմարել, հաւանական է որ՝ գիշերուան կերպարանքներուն, թեւաւոր անձանոթներուն, անասանելիին կապոյտ անցորդներս հակիլը պիտի տեսնէր ան՝ լուսասքող տունին վրայ, գոհունակութիւնով և օրհնութեամբ, որ իրարու ցոյց կուտան նորապսակ կոյսը և քաղցրօրէն երկիւղած՝ իրենց աստուածային գէճքին վրայ մարդկային երանութեան ցոլքը կը կրեն: Եթէ այդ գերագոյն պահուն, հեշտութեամբ շլացած ամոլները՝ որոնք ինքզինքնին միայնակ կը կարծեն, մտիկ ընէին, պիտի լըսէին իրենց սենեակին մէջ շփոթ թեւերու շշուէջ մը: Կատարեալ երջանակութիւնը հրեշտակներու համերաշխութեամբը կ'ըլլայ: Այս փոքրիկ մթաստուեր խուցին աւաստաղը կը կազմէ ամբողջ երկինքը: Երբ ստեղծելու համար, սիրով սրբազարծուած երկու բերաններ իրարու կը մօտենան, անկարելի է որ այս անբացատրելի համբայրին վերելը խայտանք մը չըլլայ աստղերու անհուն խորհուրդին մէջ:

Այս երանութիւնները ճշմարիտ երանութիւններ են: Այս ուրախութիւններէն դուրս, չկայ ուրիշ ուրախութիւն: Սէրը միակ ըզմայլունն է: Անկէ անդին, ամէն ինչ կու լայ:

Սիրել կամ սիրուիլ, ասիկա կը բաւէ: Որմէ յետոյ ուրիշ բան մի՛ ուզէք: Կեանքի մթին ծալքերուն մէջ ուրիշ մարդբիտ փնտռելու հարկ չկայ: Սիրելը լրում մըն է:

ԳԻՇԵՐ ՄԸ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՄԷՋ

Գրողն է՝ ՇԱԹՕՊՐԻԱՆ (1768—1848)

Իրիկուն մը, Նիարակայի սահանքին մօտերը, ուղեկորոյս կզայ անտառի մը մէջ: Շուտով, տեսայ ես օրուան մթնիլը իմ շուրջս, ու իր ամբողջ մեհութեանը մէջ, ճաշակեցի Նոր—Աշխարհի ամայի գիշերուան մը գեղազմայլ տեսարանը:

Արեամուտէն ժամ մը յետոյ, հորիզոնի հակառակ ուղղութեան, լուսինը երեցաւ ծառերու վրայէն: Խնկարոյր գեփիւռ մը որ գիշերներու այս թագուհին իրեն հետ կը բերէր արեւելքէն, կարծես թէ անտառներու մէջէն նախընթացող անոր թարմ շունչն ըլլար: Մենաւոր աստղը բարձրացաւ կամաց կամաց երկնքի վրայ: Մերթ, հանդարտօրէն կը հեռէր ան կապուտերանդ իր շրջանին ու մերթ, կը հանգչէր ամպախամբուններու վրայ որոնք բարձրաբերձ լեռներու ձիւնապսակ կատարին կը նմանէին: Այս ամպերը՝ կամ ծալիւով կամ պարզելով իրենց շղարշը՝ կ'երևնային սպիտակ անդուսէ թափանցիկ դօտիներով, կը ցրուէին փրփուրի նման թե-

թե հասակներով և կամ երկնքի մէջ կը կազմէին ակնախափող վաղ-
կայի շարքեր, և լուսինը կարծես կը զգար անանց կակղութիւնն
ու աւամզութիւնը:

Յամաքի վրայ պարզուող տեսարանը նուազ դժայլելի չէր.
լուսնի կապուակի ու թաւշայի մաճանչները կ'իջնէին ծառերու
բացասներու մէջէն և լոյսի խաւքներ կը կազմէին ամենախորունկ
խաւարի թանձրութեանը մէջ: Գետակը որ կը հասէր Կաքերուս
տակ, փոխն ի փոխ կը կորսուէր անտառին մէջ կամ վերստին կը
նշմարուէր՝ գիշերուայ տաղերէն բոյլովը ցոլացիկ: Գետակի միւս
ափին, խոտուէտ մեծ դաշտի մը մէջ, լուսնի լոյսը կը նիւրհէր ան-
խընով՝ մարդագետիներու վրայ. հողմաշարժ աւելածուեր՝ հոս
ու հան ցիրուցան՝ երերուն ստուերներու կղզիներ կը կազմէին
լոյսի այս անշարժ ծովուն վրայ: Մօտիկը, ամէն ինչ լուսթիւն
և հանդարտութիւն էր, եթէ չ'ըլլար քանի մը տերեւներու իյնալը,
յանկարծական հովի մը անցնիլը կամ թռչունի մը մ'նչելը: Հե-
ռուն, ատեն ատեն կը լսուէին Նիսկարայի սահանքին խուլ մը-
ռնջիւնները որոնք՝ գիշերուայ անդորրութեան մէջ՝ կ'երկարա-
ձգուէին տարածութեանէ տարածութիւն և կը մարէին ամայի ան-
տառներու մէջէն անցնելով:

Անկարելի պիտի ըլլար մարդկային լեզուով արտայայտել
այս տեսարանին վեհութիւնը և ազնիւ մելամաղձոտութիւնը: Եւ-
րոպայի ամենէն գեղեցիկ գիշերները չեն կրնար դադարաւոր մը
տալ անոր մասին: Մեր մշակուած դաշտերուն մէջ, երեւակայու-
թիւնը ի դուր կը ճգնի թեւածել, ամէն կողմ, ան կը հանդիպի
մարդոց բնակութեանց, սակայն այս վաչքի տարածութեանց մէջ,
հողին կը հաճոյանայ՝ մխրձուիլ անտառներու ակիտանին մէջ, սա-
ւառնիլ սահանքներու անդունդին վրայ, խոկալ լիճերու և գետե-
րու եզրին, և այսպէ՛ս ըսենք, կենալ Աստուծոյ առաջ:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՎԻՃԱԿԸ

Մտաբերեցէք այն վիճակը որու մէջ կը գտնուէր Ամերիկա՝
Քրիստոսափոր Գոյումպոսի գիւտէն առաջ, այսինքն 1492էն առաջ:
Բնակիչները կ'ապրէին խոր աղիաութեան մէջ: Աղեղէն դատ ուրիշ
գէնք չուէին: Երբեք իրենց մաքէն չէր անցած որ մարդիկ կըր-
նան անասուններու վրայ հեծնել: Անոնք կը կարծէին որ՝ մարդոց
համար արգիլուած ընդարձակ տարածութիւն մըն է ծովը որ եր-
կընքին կը միանար և անկէ անդին ուրիշ ոչինչ կար:

1. ՆՊԱՏԱԿ.

Կը սկսինք հրատարակել ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ պարբերագիրը՝ գրական և գիտական բովանդակութեամբ: Ծաւալը պիտի ըլլայ համեայտ, գինը՝ ամենուէն մատչելի, իսկ որակը՝ հնարաւոր եղածին չափ լաւ:

ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊի նպատակը պիտի ըլլայ տարածել ու սիրել տալ գրականութիւնը և գիտութիւնը—մանաւանդ գրականութիւնը—հայ ընտիր և գեղեցիկ լեզուին միջոցաւ:

Ըսինք—մանաւանդ գրականութիւնը—որովհետեւ, 19րդ դարու Ֆրանսայի մեծագոյն բանաստեղծներէն մին՝ Լամարթին որ նոյն ատեն համաշխարհային համբաւ կը վայելէ և որ անգլիացի նշանաւոր բանաստեղծ՝ Լորտ Պայրընի նման մեծ հայասէր մըն ալ եղած է, Լամարթին որ 1848ին մաղ մնաց Ֆրանսայի հանրապետութեան նախագահ ընտրուի ըսած է. «Մաթեմատիկը (հաշիւը) լաւ բան է, սակայն աշխարհը ղեկավարողը գրականութիւնն է:»


Իւրաքանչիւր թիւի մէջ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ պիտի հրատարակէ.—

- Անհետացած հայ գրողի մը գոհար մէկ էջը:
- Հայաստանի արդի գրողներէն բնիւր կտորներ:
- Արաբական գրականութեան էջեր:
- Խմբագրական տեսութիւն մը:
- Սւրբական գրականութեան էջեր:
- Գիտական տեսութիւններ:
- Նոր գրողներու արտագրութիւններ:

ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊի իւրաքանչիւր թիւի առաջին գրութիւնը պիտի ըլլայ անհետացած հայ հեղինակի մը գոհար մէկ կտորը, շատերուն կողմէ գուցէ յաճախ կարդացուած, արտասանուած, սակայն հարկ կը տեսնենք անգամ մը ևս հրամցնել զայն ընթերցողներուն, որովհետեւ գերմանացի մեծագոյն բանաստեղծ Կէօթէ կ'ըսէ. «Անհրաժեշտ է ատեն ատեն բանալ բարձր հեղինակներու գիրքերը և վերստին կարդալ զանոնք, կարենալ անոնց բարձրութեան աստիճանին վրայ, մնալու համար:» Եւ կը յայտնէ որ ինք այդպէս կ'ընէ: Եթէ երբեք կէօթէ իրեն համար օգտակար կը համարէր բանալ և նորէն կարդալ հին գլուխ—գործոցները, հապա ուրեմն, մենք խեղճ մահկանացուներս, քանի՞ անգամ նորէն կարդալու ենք զանոնք:

ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ պիտի հրատարակէ Հայաստանի արդի գրականութեան ընտիր կտորներ, որովհետեւ, բուն հայ գրականու-

184



Թիւնը—հայ բնիկ և զուով—ծաղկած է միշտ հայ հողին վրայ, և այսօր ալ կը ծաղկի ան դարձեալ հան, հեղափոխութեամբ թարմագեղ ու երանգաւոր:

Պիտի հրատարակենք արարական գրականութենէն ընտիր էջեր, որովհետեւ կը սիրենք ասպնջական արար ժողովուրդները և կ'ուզենք ճանչնալ անոնց հին ու նոր մշակոյթը:

Պիտի ասնք նոյնպէս ճաշակներ, եւրոպական գրականութենէն և մանաւանդ ֆրանսական գրականութենէն, որովհետեւ ֆրանսական գրականութիւնը՝ ըլլալով անմիջական և արժանաւոր յաջորդը հին յունական և լատինական գրականութեանց, փայլած է շքեղ ճաճանչներով և իր ազգեցութիւնը ձգած՝ գրեթէ արդի բոլոր գրականութիւններուն վրայ:

Եւ վերջապէս ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊԻ իւրաքանչիւր թիւ պիտի ունենայ իր գիտական և նոր գրողներու բաժինը և իր խմբագրական տեսութիւնը:

ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ պիտի ըլլայ գրական և գիտական բացարձակապէս անկախ պարբերագիր մը, և պիտի ձգտի ըլլալ առաւելաբար հայ երիտասարդութեան գրական մէկ ժամագրաւայրը, անխտիր ամբողջ հայ երիտասարդութեան գրական բնմը: Եւ իր փառասանջ ձգտումներէն մէկը պիտի ըլլայ՝ երեւան բերել ՆՈՐ և ԹԱՐՄ ԳՐԻՉՆԵՐ:

Առաջին շրջանին, ապահովութեան համար, ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ պիտի ծախուի հատով միայն: Վեցամսեայ կամ տարեկան բաժանորդագրութիւնը կը յուսանք որ պիտի կատարուի հետագային:

ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ պիտի ունենայ կոկիկ Ծօրմա որպէսզի կարելի ըլլայ՝ առանց ճմռտուքի և խճողումի՝ պահել անոր թիւերը, յետոյ կազմել տալու համար գանձնք:

Կը խնդրուի, ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊԻ ամէն մէկ ընթերցողէն, դժգոհ մնալու պարագային՝ գրել մեզի և կամ տեսակցիլ մեզի հետ:

2. ԿՈՏՐՏԵԼԻՔ...

Պ. Ա. Ծառուկեանը Սիւրիոյ և Լիբանանի հայ գաղութին մէջ անուանի բանաստեղծ մըն է: Կը գրէ նաև արձակ: Եւ պէտք է ըսել որ անչնորք գրիչ շարժողներէն չէ: Սակայն, արձակագիր Ծառուկեանը, մէկ երկու տարիէ ի վեր, իր գրութիւններուն մէջ բառ մը չարուեստի սխալ կը գործածէ: Իր գաղափարական հակառակորդներուն ուղղելով իր խօսքը, ան յաճախ կը գրէ «ձեր կատարակէք գրիչները...»՝ ձեր կատարակէք գրիչներով...»

Պ. Ծառուկեանը կիւրիւնցի է. այս քանի մը ասուելը գրողն ալ միւսնայն գիւղաքաղաքէն ըլլալով, պիտի կարենայ ուղիղ գաղափար մը յայտնել՝ մեզ հետաքրքրող կոսրսելիք բառի մասին: Այս բառը կիւրիւնցիական շեշտ մը կը կրէ իր վրայ. ու ես վստահ եմ որ հայրենակիցս՝ դայն քանիցս իր մայրիկէն լսած է և հիմակ գովելի մտածումը ունեցած է մայրական շրթներէն սորվածը գըրականութեան կալուածին մէջ մացնելու: Սակայն չի բաւեր նըպատակին լաւութիւնը, պէտք է նաև դայն գործադրելու լաւ ձևը: Արդ՝ ամէն կիւրիւնցի լաւ գիտէ որ կիւրիւնցի մեծ մայրիկներն են որ կոսրսելիք բառը կը գործածեն՝ նարպիկ, ճնորհալի, նրկուն իմաստով, այն ալ դեռատի աղջիկներու և հարսերու համար մանաւանդ աղջիկներու մէկ շարժումն էր, ըրածը կամ զրուցածը յատկանշելու համար: Այսպէս օրինակ, երբ Պ. Ծառուկեանը ամուսնանայ և աղուորիկ սիրունիկ աղջիկ մ'ունենայ, ու այդ աղջիկն ալ երբ հինգ—տասը տարու ըլլայ ու երբ շնորհալի կերպով պարէ, կամ երգէ և կամ անուշիկ ձևերով ու ձայնով արտասանութիւն մ'ընէ, այն ատեն, այդ աղուորիկ աղջկան եծեն (մամիկը), այսինքն Պ. Ծառուկեանին մայրիկը կամ որևէ ուրիշ էծէ՝ ժպտուն ու դոհ սրտով կ'ըսէ. «Կոսրսելիք ինչ աղուոր կ'երգէ, կը խաղայ [կը պարէ] կամ դոց կ'ըսէ: Բայց, եթէ պզտիկը աղայ ըլլայ, մեծ մայրիկը փոխանակ կոսրսելիք ըսելու, ճան լակոս կ'ըսէ, այս՝ շան լակոս, այսինքն ճարպիկ, խելացի, լեզուանի պզտիկ աղայ: Ուրեմն, «կոտրտելիքը» իզագան է իսկ «շան լակոտը» արական: Բայց ոչ մէկը և ոչ միւսը չեն յարմարիք գրիչին, որու գրիչը կամ ինչ տեսակ գրիչ որ ալ ըլլայ անիկա:

3 ԶՊԻՏԻ... ԶԹՈՂ... ԶԵԹԷ...

Սուրիոյ և Լիբանանի հայութեան լաւագոյն գրողներէն մէկըն է Լուսթեր որ թէև արձակ կը գրէ, սակայն բանաստեղծական աւելնը չէ որ կը պակսի իրեն: Տրւած է մէկէ աւելի մտածում և զգայուն գործեր: Այս անկեղծ արտայայտութենէն յետոյ, Լուսթերի առիթով, լեզուական սխալ մը մատնանիչ պիտի ընենք: Մեր նպատակը ոչ խոշոր քարի զարնուիլ է, ոչ տակը մնալ, ոչ վրայէն ցատկիլ, այլ պարզապէս՝ գիտողութիւն մ'ընել:

Վիպագիւր Լուսթերը՝ յաճախ լեզուական աններելի սխալ մը կը գործէ: Ծառ հեռուն չերթանք, իր վերջին վէպին մէջ ՄԱՀՈՒԱՆ ՊԷՍ ԶՕՐԱՒՈՐ, ան ստէպ կը գրէ. «Զպիտի կրնամ, չպիտի գրեմ, չպիտի երթամ» փոխանակ գրելու՝ պիտի չկենայի, պիտի

չգրեմ, պիտի չերբամ: Եւ զարժանալին հոն է որ՝ երբեմն սխալ երբեմն ալ ուղիղ ձեւը կը գործածէ: Ուրեմն շփոթութիւն մ'ըլլալու է իր մտքին մէջ այս խնդրին շուրջ: Արդ, ՀԱՅՐ ԱՐՄԷՆ ՂԱԶԻԿԵԱՆ, որ ինչպէս ամէն մարդ լաւ գիտէ, լեզուաբանական տեսակէտով հեղինակաւոր գրիչ մըն է, իր փաստացի և կորովի ՄԻ ԳՐԷՔ... ԱՅԼ ԳՐԵՑԷՔ... գրքին 122րդ էջին վրայ կը գրէ. «պիտի դիմագուրկը ոյժ չունի չայ գիրը ճակելու: Եթէ պիտին հարկ է չայ առնէ, միւս բնկերները եւս ե՞ծէ - ԹՈՂ՝ պէտք է առնեն, եւ մենք փոխանակ րսելու եթէ չբերէ, քոյ չբերէ, րսելու ենք չեթէ բերէ, չքոյ բերէ, այլանդակութիւն մըն ալ աւելցնելով... եղածներուն վրայ:»

Պարզ և յստակ է ուրեմն խնդիրը:

Այս առթիւ, բոլոր գրիչ շարժողներուն կը յանձնարարենք բարեկամաբար՝ դանել վաստակաւոր ՀԱՅՐ ՂԱԶԻԿԵԱՆԻ վերոյիշեալ գիրքը և ուշի ուշով կարդալ զայն: Իսկ անոնք որ մեր այս յորդորը չլսելու պիտի դարնեն և խուլ ձեռնալով պիտի շարունակեն առաջուան պէս, ինչպէս կ'ուզէք որ կոչենք զիրենք, եթէ ոչ՝ չպիտի, չքոյ չեթէ գրողներ:



Հ. Ա. ՂԱԶԻԿԵԱՆ ԿԸ ՊԱՏՈՒԻՐԷ

Մի գրէք յետագայ	այլ գրեցէք	ՀԵՏԱԳԱՅ
» Սպաննել	»	ՍՊԱՆԵԼ
» Ժընէվ	»	ԺԸՆԵՒ (արև, տերև)
» Չեզոք	»	ՉԷՉՈՔ
» Ամառանոց	»	ԱՄԱՐԱՆՈՅ
» Քնքոյշ	»	ՔՆՔՈՒՇ
» Երբէք	»	ԵՐԲԵՔ
« Յաւերժ	»	ՅԱԻԵՐԺ (թերթ, ներս)
» Փառայեղ	»	ՓԱՌԱՂԵՂ
» Գործնէութիւն	»	ԳՈՐԾՈՒՆԷՆՈՒԹԻՒՆ
» Ուղղեցոյց	»	ՈՒՂԵՑՈՅՑ
» Հողածածկ	»	ՀՈՂԱԾԱԾՈՒԿ
» Խոչնդոտ	»	ԽՈՉԸՆԴՈՏ
» Արնոտ	»	ԱՐԻՒՆՈՏ
» Ծալլապատիկ	»	ԾԱԼԱՊԱՏԻԿ
» Նժդէհ	»	ՆԺԴԵՀ [հրդեհ, պատեհ]
» Կուզամ	»	ԿՈՒ ԳԱՄ [կու տամ]
» Ամեն	»	ԱՄԷՆ
» Կ'ստանամ	»	ԿԸ ՍՏԱՆԱՄ

ՈՍԿԻՆ

Ոսկին այն երանելի մետաղն է որուն շուրջ կը դառնայ ամբողջ աշխարհը: Ասոր ապացոյցն այն է որ հին և նոր աշխարհներու բոլոր ազգերը իրենց դրամին հիմ թռնած են ոսկին: Իսկ դրամը, ամէն մարդ լաւ գիտէ, այն սարսափելի սոճն է առանց որու գործ չի դառնար: Ահա թէ ինչու, կը խորհինք որ չափազանցած չենք ըլլար երբ կ'ըսենք թէ՛ աշխարհ կը դառնայ ոսկիին շուրջ: Թէև, իտալացի կալիլէ դիտուէր 1610ին, ու անկէ մօտ հարիւր տարի առաջ, բոլոնիացի դիտուէն կոպեռնիկը, թէև բոլոնիացի և իտալացի երկու մեծ դիտուէնները փաստացի կերպով բացատրած են որ աշխարհը արեւուն շուրջ կը դառնայ, սակայն հիմակ, ժամանակները փոխուած ըլլալով, մենք կ'ըսենք ամենայն համարձակութեամբ որ աշխարհ ոսկիին շուրջն է որ կը դառնայ:

Ասիկա մի գուցէ անպատկառ և անբարոյացուցիչ գաղափար մը թուը, սակայն, աշխարհի իմաստութիւնը այսպէս կը սորվեցընէ մեզի:

Նոյնիսկ շատ հին դարերու մէջ, ոսկին՝ ոչ միայն ամենամեծ հիացումի այլ նաև աստուածային պաշտամունքի առարկայ դարձած է: Կը բաւէ յիշել միայն հրեաներու պարագան որոնք, Սիւտայի լեռան ստորոտը, ստիպեցին Մովսէսի եղբայրը՝ Ահարոնը որ իրենց ոսկեհորթ մը շինէ, որպէսզի զայն պաշտեն:

Նկատի ունենալով ուրեմն ոսկիին այս անզուգական արժէքը, խորհեցանք ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊԻ ընթերցողներուն հրամցնել կարգ մը տեղեկութիւններ աշխարհը իր շուրջը մագնիսացնող մետաղին մասին:

ՈՍԿԵՀԱՆՔԵՐ.— Բնութեան ծոցին մէջ, ոսկին կը գտնուի ուրիշ մետաղներու և մարմիններու հետ խառնուած, ինչպէս օրինակ՝ արծաթի, ծծումբի, կայծքարի, ժայռի, աւաղի, խճաքարի հետ փոշիացած, որ լեռներու թաքուն խորերէն լոյս աշխարհ կը բերեն ջուրի հոսանքները: Կարեւոր ոսկեհանքերը կը գտնուին՝

Ամերիկայի մեջ. — Քալիֆորնիա, Գանատա, Մեքսիքա, Փերու, Շիլի, Պրագիլիա:

Ասիոյ մեջ. — Սիպերիա, Հնդկաստան, Չինաստան, Ճաբոն:

Ափրիկէի մեջ. — Նաթալ և Թրանսալալ (Անգլիացիներու ձեռքը) և Պելճիքական Գոնկօ:

Եւրոպայի մեջ. — Ուրալ լեռներ, Թրանսիլվանիա, Իտալիա:

ՈՍԿԻԻ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆԸ.— Ոսկիի տարեկան արտադրու-

Թիւերը կը հասնի մինչև 650 թօնի: Գլխաւոր արտադրող երկիրներն են. —

Հարաւային Ափրիկէ (անգլ.)	340	թօն
Միացեալ Նահանգներ	80	»
Գանատա	65	»
Մեքսիքա	25	»
Աւստրալիա	20	»
Հնդկաստան	15	»
Արևմտեան Ափրիկէ (անգլ.)	10	»
Պելճիքական Գոնկօ	5	»

ՈՍԿԻԻՆ ՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Ոսկին շատ փայլուն և շատ տոկուն մետաղ մըն է, և մետաղներուն ամենէն ճկունն է, այսինքն, մէկ կրամ ոսկիով — մէկ կրամով — կարելի է 3000 մէթր երկարութիւն ունեցող թել շինել. իսկ ոսկիի թերթերը կրնան մէկ տասը հազարորդ [1/10000] միլիմետրէն աւելի բարակ ըլլալ: Ոսկին ջուրէն 19,3 անգամ աւելի ծանր է: Կը հալի երբ զայն տաքցնենք 1064 աստիճան. հալած ոսկին կանանչ երևոյթ ունի. 2500 աստիճանէն վերջ, ոսկին կը սկսի ցնդիլ: Տաքութեան և ելեկարրականութեան լաւ հաղորդիչ մըն է ոսկին, թէև պղինձը և արծաթը աւելի լաւ հաղորդիչներ են:

Ոսկին չի ժանգոտիր ոչ ջուրի մէջ, ոչ օդի մէջ և ոչ ալ ասիտներու (թթուներու) մէջ: Ան կը հալի՝ ասիտ քլօրիտիկէ և ասիտ նիթրիկէ կազմուած ասիտին մէջ որ կը կոչուի արեայաջուր:

ՈՍԿԻՒՆ ԶՏՈՒՄԸ. — Ոսկին զտելու համար կը գործածուին հետեւեալ ձևերը. —

Լուացում. — Այս ձևը թէև նախնական է, բայց տակաւին շատ գործածական է: Նախ պէտք է սկսիլ ոսկի պարունակող նիւթը ճզմել ամերիկեան թակի (թօղմասի) միջոցաւ: Վերջը այս ճզմուած, ձեծուած նիւթը պէտք է թափել լուացարաններու մէջ որոնք տախտակէ խողովակներէ շինուած են և որոնց յատակը խորտուբորդ է: Այս լուացարաններուն մէջ հոսող ջուրը կը քշէ կը տանի ամբողջ նիւթը, իսկ ոսկին որ աւելի ծանր է, կը մնայ խորդուբորդութեանց մէջ:

Քիմիական միջոցներ. — Նորէն, նախ անհրաժեշտ է ոսկի պարունակող նիւթը ճզմել. յետոյ, քիմիական զանազան բազադրութիւններով՝ որոնց մէջ մեծ դեր կը խաղան սնթիկը, կապարը քլօրը, բօթասը, սօտան, զինկը, ալումինիօնը՝ կարելի կ'ըլլայ զուտ ոսկի ստանալ:

ՈՍԿԻՒՆ ԴՈՐԾԱԾՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Զուտ ոսկին հազուադէպ կերպով կը գործածուի: Երբ անխիտ պղինձի հետ ձուլուի, կը

դասնայ աւելի կարծր և աւելի դիմացկուն: Ոսկիի և պղինձի բազազրութիւնը կը գործածուի գոհարեղէններու և դրամաշինութեան մէջ: Դրամաշինութիւնը պետութեան մենաշնորհն է և շատ երկար բարակ ու խրթին գործ է՝ մեր նիւթէն դուրս: Իսկ գոհարալաճառութիւնը որ ոսկեղէն առարկաներ ու դարդեր կը շինէ չի կրնար զանոնք ծախու հանել, եթէ նախապէս իր շինած բաները երաշխաւորեալ մարմինի (պիւրոյի) մը չներկայացնէ ու փորձել չտայ զանոնք: Ամէն առարկայ պէտք է ունենայ իր աստիճանը:

Բժեկութեան մեջ, ոսկիի բազազրութիւնները կը գործածուին որպէս հականեխտկան՝ մկաններու և երակներու մէջ ներարկումներով յձանր ու վարակիչ հիւանդութեանց պարագային, ինչպէս օրինակ թլիֆօխը: Ոսկիի բազազրութիւնները գործածուած են նաև թոքախտի աշլեայլ տեսակներուն մէջ և հիանալի արդիւնքներ ձեռք բերուած: Սակայն, բժշկութեան մէջ օգտագործուած այս բազազրութիւնները թոյներ ըլլալուն պատճառաւ, անոնց գործածութիւնը շատ լուրջ հսկողութեան կը կարօտի:

Զարգալիան առուեսի մեջ, ոսկին՝ ամենահին ժամանակներէ ի վեր, իր տարածուն և ճկուն ըլլալուն համար, իր գոյնին ու փայլին հրապոյրովը, ու նաև իր հազուադիտութեան պատճառաւ՝ նկատուած է ընտրելագոյն մետաղը որով կարելի ըլլայ շինել արուեստի ու պերճանքի առարկաներ, թանկագին և ամենազուտ սպասներ ու գործիքներ:

Հին Յոյները և Հռոմայեցիները՝ որոնք գեղեցկութեան ճաշակն ունէին և բազմաթիւ տաճարներ ու արձաններ կանգնած էին գեղեցկութեան պատուածներուն և աստուածուհիներուն համար, իրենց անհրաժեշտ եղող ոսկին ձեռք կը ձգէին Հնդկաստանէն, Թրակիայէն, Մակեթոնիայէն, Արաբիայէն, և գիտէին՝ փայտի, պղինձի, արծաթի և արոյրի վրայ զայն փակցնելու արուեստը: Ամբողջ Միջին դարու ընթացքին, ոսկեամաններու և ոսկեղէններու գործածութիւնը կը նկատուէր ազնուականութեան նշան մը: Իսկ մշակը, հովիւը, և ոսկեայ այդ առարկաները շինող արհեստաւորը՝ որոնք կը շարունակէին ուտել փայտէ, երկաթէ կամ հողէ ամաններու մէջ, ազնուականութենէ բան մը չէին հասկնար անշուշտ: 16 և 17րդ դարերուն, ոսկին կը շարունակէ փայլիլ ազնուական ընտանիքներու ամաններուն և առարկաներուն վրայ: Բայց իշխաններն ու թագաւորները կը ստիպուէին հալեցնել առ իրենց ամաններն ու անային առարկաները, ամէն անգամ որ նեղը մնային գրամական տեսակէտով: 18րդ դարուն, միաձոյլ ոսկին ամաններու և առարկաներու շինութենէն բոլորովին դուրս գրուե-

ցաւ և իր տեղը տուաւ կարմիր վեռնիճին ու սակեզօծութեան: Գոհարավաճառները և ակնավաճառները (մատանիի ակ շինողները) միայն կը շարունակէին զայն գործածել:

Ոսկեզօծութիւնը կը գործադրուի սակեփոշիով և սնթիկով: Ոսկեփոշիին և սնթիկին բաղադրութիւնը կը դնենք այն մետաղին վրայ որ կ'ուզենք սակեզօծել: Յետոյ, տաքցնելով, սնթիկը կը ցնդեցնենք: Սնթիկին միջոցաւ եղած սակեզօծութիւնը շատ դիմացկուն է, բայց արհեստաւորին առողջութեանը համար վտանգաւոր է: Ոսկեզօծութեան արհեստը, պէտք է նոյնիսկ ըսել արուեստը, իր գագաթնակէտին հասաւ 18րդ դարուն, երբ անուանի սակեզօծներ սակիի դոյն ու կերպարանք տուին եկեղեցական ու ընտանեկան զանազան առարկաներու:

Ահա ՈՍԿԻՆ որ մեր ընթերցողներուն առջև դրինք. ով որ ունի առնելիք մը, թող առնէ. ով որ չունի առնելիք թող չպրտէ զայն մէկդի ու վերսկսի իր գործին՝ շահելու համար դրամ որու հինն է ռսկին:

ՈՍԿԻՆ ՊԱՐՍԱԻԸ

Կր քննեմ պարզապէս դրամի այս կտորին վրայ որ կեղծարարին նման երկու երես ունի: Ոսկի ունենալու շար նախանձը կը մղէ մարդը գործելու ոնիրներ որոնք իր վրայ կր հրաւիրեն Ասուծոյ գայրոյքը: Եթէ չըլլար ոսկին, գողին ձեռքը պիտի չկտրուէր. եթէ չըլլար ոսկին, պիտի չըլլար ոչ բռնութիւն, ոչ բռնապետ. ագահը իր երեսէն քաղախ պիտի չքափէր, երբ՝ մուք գիշերին՝ մեկը իրմէ գլուխը դնելու տեղ մը խնդրէր. պարտապահանջը դաս պիտի չբանար պարտախրոջ ուշացումին համար եւ նախանձոսք բամբասանիքի բունալից նետերով յարձակում պիտի չգործէր գիշեր ցորեկ:

Բոլոր այս բաներէն զոտ, ոսկիին վրայ ես կը տեսնեմ քերութիւն մը որ իսկապէս զայն վար կը զարնէ. այդ այն է՝ որ ան չի կրնար մարդու օգտակար ըլլալ առանց անոր ձեռքէն դուրս ելլելու: Պատի՛ւ այն մարդուն որ զայն կ'արհամարհէ: Եւ պատի՛ւ այն մարդուն որ կը դիմադրէ անոր դրուծան խայծերուն:

ՀԱՐԻՐԻ

ՀԱՄԱՍՏԵՂ

Գրողն է՝ Խ. ԱՐՓԻԱՐ

Հանդիմանի կը հրատարակենք Ֆրեդերիկ Կարժարանի
 Գալսկի ուսանող՝ Խ. Արփիարի հետեւեալ յօդուածը.
 Խ. Արփիար՝ այժմ համալսարանական՝ կը գրադի իր
 մասնագիտութեամբ, սակայն կը սիրէ նաեւ գրականու-
 րիւնը եւ լաւ գրողները. ապացոյց՝ Համաստեղի մասին
 իր խնամեալ ուսումնասիրութիւնը:

Նախորդ Մեծ Պատերազմէն վերջ, արտասահմանի մէջ ե-
 րեան եկող հայ գրողներու լաւագոյն ներկայացուցիչներէն մէկն
 է Համաստեղ: Ժամանակագրական կարգով և տաղանդի հարազա-
 տութեամբ՝ առաջին դժի վրայ կուգայ ան: Գաղթած է Ամերի-
 կա՝ Խարբերդի կողմերէն, բայց չէ մոռցած ոչ հայրենի գիւղը և
 ոչ գիւղական հին բարի սովորութիւններն ու աւանդութիւնները:
 Ամերիկայի թահուբահին, մեծ ժխորին մէջ կը յիշէ զանոնք յըս-
 տակ կերպով և իր վիպակներուն ու պատմուածքներուն մէջ կ'
 վերակենդանացնէ զանոնք: Իր գրիչի հմայքին տակ՝ հայ գիւղին
 ամբողջ կեանքը կը պարզուի մեր առջև ու մենք կ'ապրինք ա-
 նոր տուններուն, փողոցներուն և արտերուն մէջ ու սարերուն վը-
 բայ: Արդ, ի՞նչ բանն է որ գրուիչ կը դարձնէ Համաստեղի ըն-
 թերցումը: Այս հարցումին է որ պիտի Հանամ պատասխանել հե-
 տեւալ քանի մը տողերուն մէջ:

ԿԵՆԴԱՆՈՒԹԻՒՆ. — Համաստեղի վիպակներուն մէջ նկարա-
 գրուած գիւղացիներ, այր թէ կին, ծեր թէ երիտասարդ, հողա-
 աէր թէ ծառայող, գեղեցիկ կամ այլանդակ, համակրելի կամ ար-
 համարհելի՝ ամենուն տեսած գիւղացիներն են իրենց խօսուած-
 քով, իրենց շարժումներով, իրենց նիստ ու կացով, իրենց միա-
 մտութեամբ, բարութեամբ, պատուախնդրութեամբ, քաջասըր-
 տութեամբ կամ բամշասանքներով: Երբ կը կարդաս, մէկը միւ-
 սին ետեւէն, գիւղական կեանքէ առնուած այս համով հոտով պատ-
 մուածքները, չես հանդիպիր հոն ոչ շինծու տեսարաններու և ոչ
 անբնական նկարագրութիւններու կամ խօսակցութեանց: Գիւղա-
 ցիներուն նստիլը, ելլելը, խօսիլը, արտ վարելը, ջրտուք ընելը,
 ուշացած անձրեւին սպասելը ու յետոյ յորդառատ անձրեւին տակ
 դիտամբ թրջուիլը, գիւղացի երիտասարդին փշտա ծառի մը հո-
 վանիին տակ իր սիրած աղջիկէն պաշ ուզելը և գիւղացի աղջկան
 պաշ տալը կամ չտալը, գիւղացի պատանիին «ամառ» ծառ մը

կեռասն ամբողջ ուտելը» մինչև իսկ «լոսի կտոր» մանկիկին «տխրբէ» ըսած ատենդ թաթիկով դարնելը, այս ամէնը կը նկարագրուի այնքան պարզ ու բնական գծերով որ մարդ ինքզինք կը դրայ ճիշդ այդ գիւղին մէջ ու չ'ուզեր կէս ձգել ընթերցումը, ինչպէս պիտի չուզէր հաճոյալի պտոյտի մ'ընթացքին կէս ձամբուն վրայ կանգ առնել ու մնալ:

Ոչ միայն գիւղի մարդոցը, այլ նաև գիւղի անասուններուն հետ ալ շփման մէջ կը մտնէ ընթերցողը ու կը մտերմանայ անոնց հետ: Ահա մշակի անբաժան ընկեր «Տողանը» մսխրագոյն ծանր եղը, շատակեր բայց յարատև աշխատող» ահա Տողանի լծակիցը բայց այլևս ուժասպառ եղած «Տի.ք.քան» սկորները ցցուած, աչքերը ազօտ՝ արևամարէն յետոյ դաշտերուն վրայ ինկած մութին նման» ահա աշխարհին հրաւէր կարգացող «կարմիր ու երկար փետուրներով աքաղաղը՝ կիսապատին վրայ թառած», ահա «խոզաններուն մէջ արածող բաց պղինձի գոյնով վանքի ծեր ջորին», ահա «վիթխարի» հպարտ գամէշները, եփենոսեան կռնակներով» և ահա «խաղողի բեռան տակ իր ականջները թոյլ ձգած էշը»: Իսկ գիւղէն քիչ մը դուրս կը հանդիպինք մենք «մեղուններու պարսին որ մայիսեան երկինքով կ'անցնին» ու հանդիպակաց լեռներու գլխին կը նշմարենք մենք թեթևասն «այժևամը որ վերջալոյսի պաստառին վրայ իր ձագուկներով ապառաժէն վեր կը ցատկէ»:

Կենդանաբանական պարտէզի մը մէջ կարող ես տեսնել այս ամէնը, բայց ոչ այդքան հարազատօրէն, որովհետև անոնք հոն բուն իրենց միջավայրին մէջ չեն դանուիր:

Ոչ միայն մարդիկն ու անասունները, այլ նաև անշունչ նիւթերը կամ առարկաները հողի ու շունչ կը ստանան Համաստեղի մոզական գրիչին տակ:

Առանց երկար բարակ նկարագրութիւններու, քանի մը զուսպ տողերու մէջ, ան կարծես շունչ ու հողի կը փոխանցէ արօրին, մանդաղին, սերմին, հունձքին, կալին, առուին, կամուրջին և հողէ տուններուն: Եւ ոչ միայն շունչ կուտայ այս ամենուն այլ նաև երգ մը կը դնէ անոնց շրթներուն, երգ մը «հզօր ու գեղեցիկ»: Յոյց կուտայ «ձառը որ իր ճիւղերը երկինք կը բանայ ազօթքի ձևով», ցոյց կուտայ «պտուղները որ կը յորդին ցանկապատէն»: Կը նկարագրէ «արևը որ կը ձեղքի» կը կտորի փարջի մը պէս ու լուսեղէն գոյներ կը թափէ» չարին ու բարիին, աստունին ու անասունին վրայ հաւասարապէս: Ու երբ ան (արևը) անձկութեամբ սպասուած անձրևի ժամանակ, մնայ դորշ ամպերու ետին, այս անգամ, Համաստեղ զայն մեզ կը ցուցնէ «գիւ-

ղացիներու սրտին մէջ»։ Սրտի անհաւն հրճուանքով, կը նկարագրէ մանաւանդ ուշացած անձրեւը որ գիւղացիին համար երկնային օրհնութիւն է. «կաթիլները քաշեալն վրայ քափող վարզարիտ հասիկներ ըլլային կարծես։ Տակիքին նուրանները սկսան վար՝ փողոցի քաշեալն վրայ քափիլ յորդ ու ուրախ ապնուկով»։ Որդիական գուրգուրանքով կը նկարագրէ հողը որ գիւղացիին խնամքովն ու քրքրտինքով՝ կը դառնայ սանտուն ամբողջ աշխարհին։ Յոյց կուտայ մեղի այդ մայրական հողին «սիրտը որ կը խայտայ ջուրերուն հետ ցայտուն»։ Եւ կը նկարագրէ վերջապէս՝ հողէն, արեւէն ու անձրեւէն ծնունդ առած ցորենը «որ կը պարէ յուլիսեան հովին առջև ճուղ գալով»։ Իսկ եթէ պատահի որ, հողին մէջ արմատ արձակած ու արեւուն տակ հասակ նետած ցորենը շարաթներ շարունակ անձրեւին կարօտը քաշէ, այն տանն, ան [Համաստեւ] ցոյց կու տայ մեղի անոր (ցորենին) «որը հասակը»։

ԼԱԻԱՏԵՍՈՒԹԻՒՆ. — Համաստեղի վիպակներուն հմայքը որքան անոնց կենդանութեան նոյնքան ևս անոնց լաւատես հողերանութեան մէջ պէտք է փնտռել։ Համաստեղ՝ երիտասարդ հասակին, իր հայրենի գիւղէն քշուած, կը թափառի օտար աստղերու տակ, կը տառապի երկար տարիներ, բայց չի կորսնցնիր երբեք իր սրտին ու հոգիին շէնչող արամադրութիւնները։ Գիւղի մէջ ծնած ու իր առաջին երիտասարդութիւնը գիւղի մէջ ապրած՝ Համաստեղ մինչև վերջը կը մնայ՝ հոգիով ու մտածումով՝ գեղջուկի մը պէս բարի, սրտբաց, հաւատացեալ ու լաւատես՝ ամէն տեղ ու ամէն ժամանակ։ Ազնիւ գեղջուկի իր լաւատեսութիւնը՝ դարձած իր մէջ տեսակ մը թաքուն առաքինութիւն՝ իր ներշնչման աղբիւրը կը դառնայ ու ան կը գրէ միշտ ուրախ, հանդարտ ու հոգեզմայլ շեշտով մը։ Իր ԱՆՁՏԵԻԸ վիպակին մէջ, ընթերցողը պահ մը կը խորհի որ Թորիկ Դուկասը՝ խելճ պարտական գիւղացին՝ թշուառ վիճակի մը պիտի մատնուի. ու Համաստեղ եթէ ուզէր գիւրաւ կրնար սրտածմլիկ ընել պատմութիւնը, բայց իր լաւատես խառնուածքը բոլորովին հակոտնեայ ուղղութիւն կու տայ անոր։ ՀԱՄԲՈՅՐԸ զմայլելի վիպակին երեք քառորդը կարգալէ վերջ, ընթերցողը կը սպասէ կատարեալ ողբերգութեան մ'առջև գանուիլ, բայց յանկարծ, Համաստեղի հիանալի գրիչին առաջնորդութեամբ, ականատես կ'ըլլայ անիկա բերկրալի տեսարաններու և ականջալուր՝ հոգեզուարճ խօսակցութեանց։ Համաստեղի բոլոր պատմուածքները կը յորդին կարծես ուրախութեան ալիքներով։ Եւ այդ պատմուածքներու գլխաւոր անձերը տողորուած են ազնիւ զգայուններով, ամէն մարդու հոգիին ու սրտին խօսող։ Ահա թէ ինչու ամէն մարդ ներքին ուրախութիւն մը կը զգայ երբ կը կարգայ Համաստեղի մէկը միւսէն աւելի գողտրիկ վիպակները։

Եթէ վերոյիշեալ բաներուն վրայ աւելցնենք Համաստեղի գրիչին հաւմուրը, այսինքն նրբօրէն ծիծաղելու և հեղնելու արուեստը, ոճին յատկութիւնը և լեզուին պարզութիւնը, դաւառի բառերն ու ասոյթները մշակելու իր դեղագէտի ըմբռնումը, նոյնիսկ ամենապարզ բառերու նոր շունչ ու աւիւն տալու իր աստղանդը, եթէ այս ամենուն վրայ աւելցնենք որ ինքը՝ Համաստեղ՝ Քրիստոսի վայել բարութեան մարմնացումն է [տես ՉՐՈՅՅ ՇՈՒՆԻ ՄԸ ՀԵՏ պատմութեամբը], այն ատեն մենք կ'ըմբռնենք որ իր պատմութեամբներուն ընթերցումը կը դառնայ ոչ միայն մտային, շարժր ժամանց մը այլ նաև հոգեկան ազնիւ վայելք մը ու նաև մխիթարութիւն մը:



ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵՂՆ

Գրողն է՝ Ա. ԺԻՐԱՅԻՐ

Ա. Ժիրայր՝ քաղաքիս ամենաշատ սիրուած երիտասարդներէն մէկը՝ մասնագիտութեամբ՝ երաժիշտ է, այսինքն բանաստեղծներու մտերիմք ու սրակիցք: Քնարերգակ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանը իր նոր մտերիմներէն մէկը կ'երեւի: Չգեղի որ ինք խօսի անոր մասին:

Սովետական Հայաստանի արդի գրողներուն մէջ առանձնապէս աչքի կ'իջնայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանը: Սիլվա Կապուտիկեանի բանաստեղծութեան ձևը, շունչը, խորքը լիբրիքական (քնարերգական) է: Լիբրիքական բանաստեղծութիւնը կ'արտայայտէ մարդկային հոգիի ու սրտի զգացումները: Եւ ոչ միայն բերանացի կամ գրաւոր կերպով կ'արտայայտէ այդ զգացումները, այլ նաև կ'երգէ դանտեք լիբրի (քնարի) ընկերակցութեամբ: Կը հետևի ուրեմն որ լիբրիք կամ քնարերգակ բանաստեղծը զգացումներու արտայայտիչ ու երգիչ է: Եւ Սովետահայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանը առաւելաբար ու գերազանցապէս լիբրիք բանաստեղծուհի է:

Անոր բանաստեղծութիւններուն կարևոր մասը որ՝ Հայպետհրատը (Հայաստանի Պետական Հրատարակութիւնը) ամփոփած է ՕՐԵՐԻ ՀԵՏ տիտղոսը կրող գողարիկ հասարի մը մէջ և որ՝ քանի մը օր առաջ, սրտի մեծ ուրախութեամբ մէկ շունչով կարդալու առիթը ունեցայ ես: Սիլվա Կապուտիկեանի բանաստեղծութիւնները՝ կըսեմ, կ'արտայայտեն մարդկային հոգիի գրեթէ բոլորըզգացումները. — մայրական սէր, որդիական սէր, հայրենիքի սէր, հայ հոգի սէր, հայ լեզուի սէր, բուն Սէրը, կիները, կեանքը, մա-

հը, վրէժի զգացումը, նախանձը, երախտագիտութիւնը, հիացումը, և այլ զգացումներ:

Այս զգացումներուն մի քանիները, մասնաւորաբար Սէրը և կնոջ հողերանութիւնը բարդ ու կնճռոտ հանգամանք կը ներկայացնեն, իսկ միւսները՝ համեմատաբար աւելի պարզ ու աւելի բացատրելի են: Սիլվա կապուտիկեանի առիթով, մարդկային հողի վերոյիշեալ զգացումները ուսումնասիրելու ժամանակ, կըրնանք սկսիլ կնճռոտներէն և վերջացնել դիւրիմացներով: Կրնանք նաև հակառակ ձևը որդեգրել. — Սկսիլ նախ պարզ զգացումներու ուսումնասիրութիւնը, հասնելու համար աստիճանաբար աւելի բարդերուն: Այս երկրորդ ձևը պիտի դորձագրենք մենք:

Մայրական սերը, որ բոլոր ժողովուրդներու մէջ և բոլոր աստղերու տակ նոյն զգացումն է և որ առհասարակ ոչ չափ ունի ոչ սահման, կը յորդի Սիլվա կապուտիկեանի բանաստեղծութիւններէն: Ինծի ծանօթ չէ անոր քանի տարեկան ըլլալը, սակայն ինչ որ բացայայտ է, ան մայր է՝ մայր ամէն բանէ առաջ: Մայրական անհուն գորովը կը պոսթիկայ իր սրտէն՝ տարուան ամէն եղանակ ներուն և օրուան ամէն պահերուն: Իր գրած աստղ բանաստեղծութիւններուն վրայ, առնուազն հինգին մէջ, ան՝ կամայ թէ ահամայ՝ կը խօսի իր «անուշ մանկիկի», իր «լուսասագիկի», իր «փոքրիկ սրաակիցի», իր «որդու» մասին: Եւ իր հողիին անբաժան մաս կազմող այս սէրը «մաքուր է ու անսքող»: Եւ ոչ միայն ձիւնի նման անարատ է մայրական իր սէրը, այլ նաև ինչպէս ամէն մօր սրտի մէջ, մաղթանքներով ու օրհնութեամբ կ'արտացոլայ ան յաճախ:

Որդիս, վազդով բոզ բացուի նամբեդ ամեն մի քայլին:
Եւ մանաւանդ, բացարձակապէս անչաճ. յինդրական ու անսահման է այդ սէրը

Թե բախաւես աշխարհում՝ լսա մոռացուած բոլորից,
Մօրդ յիշիւ, ե՛ս աշխարհի իմ գիրկը նարից...

Մատամ ալ Սեվինիէ՝ 17րդ դարու անուանի նամակագրուհին՝ անմահացած է Ֆրանսական գրականութեան մէջ իր աղջկան գրած նամակներովը: Պատճառ մը չունինք կասկածելու որ՝ սովետահայ բանաստեղծուհի Սիլվա կապուտիկեանն ալ հայ գրականութեան մէջ պիտի չանմահանայ՝ իր արտագրած լիրիքական բանաստեղծութիւններովը՝ որոնցմէ կը զեղու մայրական անզուգական սէրը:

Որդիական սերը՝ որ մայրական սիրոյ բնական պատախաանն է, նոյնպէս շատ զօրաւոր զգացում մըն է: Սիլվա կապուտիկեանի բանաստեղծութիւններուն մէջ: Վաս է այդ զգացումը իր հողիին

մէջ, որովհետեւ գիտէ որ ինք «մեծացեր է մօրը ջահել կեանքի գնովը», վառ է այդ զգացումը իր սրտին մէջ, և «կեանքի մէջ հաստեցումի արժանի» բան մը կը փնտռէ նուէր տալու համար իր մօրը: Ու մայրական «զոհողութեան արժանի լինելու» համար՝ կ'ուխտէ «լինել հերոս, լինել մեծ»: Բաղձանք մըն ալ ունի տակաւին իր հոգին, այն է՝ կեանքի մէջ երբեք չվշտացնել իր մայրը: Աղբիւրներու զուլալ ջուրերէն կը խնդրէ իր «գէրգը ծովուն տանիլ» իր հառաչը չորս կողմ ցրուել ու աշխարհի սիրտը գցել» բայց կը թախանցէ այդ ջուրերէն:

Ա՛խ, մեռակ մե՛րս քե գայ
 Զասե՛ք իմ հառաչն ե՛ք,
 Ասե՛ք քե իր աղջկայ
 Ծիծաղի կարկա՛չն ե՛ք դուք...

Հայրենիքի սերը՝ որ որդիական սիրոյ մէկ ընդհանուր և աւելի խանդավառ ձևն է, նոյնպէս շատ ուժեղ կերպով կ'արտայայտուի Սիլվա կապուտիկեանի բանաստեղծութիւններուն մէջ: Հայրենիքը՝ կարենալ ծաղկելու, բարգաւաճելու, տեւելու համար՝ կը պահանջէ աշխատանք, կամք ու յարատեւութիւն: Կը պահանջէ նուիրում, զոհողութիւն, անձնազոհութիւն: Սիլվա կապուտիկեան կը տողորուի այս մտածումով և ընթերցողը կը խանդավառէ այս գաղափարով երբ՝ ինքզինքը կամ ընթերցողը կը ներկայացնէ դաշտերու և ծաղիկներու մէջէն լազող աղբիւրով մը և անոր ըսել կուտայ.

Թող զնա՛մ, ծովը զնամ,
 Թող կորչե՛մ ծովերի մեջ,
 Մեռակ քե ծաղկա՛ծ մնան
 Հայրենի դաշտերը պերն...

Եւ Սիլվա կապուտիկեանի հայրենասիրութիւնը ոչ միայն բացարձակապէս անշահախնդիր ըմբռնում է, այլ նաև «սրբութիւն»՝ սրբութիւն մը որմէ աւելի «բարձր» չքնաղ ու բիւրեղեայ» բան գոյութիւն չունի աշխարհի վրայ: Այս հողերանութեամբ հըրավառ՝ ան չի վարանիր գրելու.

Մենք սիրո՛ւմ եինք երկիրը մեր նոր,
 Ինչպէս հները՝ իրենց Ասրժուն:

Դիւցազնական շրջանի հին Հռովմայեցիի վայել լեզու մըն է ասիկա, հայրենիքի կրակով բոցավառուած ու սրբազարծուած:

Հետեւեալ զգացումներու արտայայտութիւնը կ'արտաայենք, տուննց մեկնարանութեան. —

ՎՐԷԺԻ ԶԳԱՑՈՒՄ

ա. Հայ մօր առաջին երգը իր տղուն՝

Թող իմ կաթի հե՛ս հուրն ասելուքեան
Անմեղ արեան մեջ ներծծուի քո ջինջ.
Մանկո՛ւց սովորիք ասել թե՛նամուն,
Քանզի նա մանկո՛ւց կեանքդ խռովեց...

բ. Ուկրաինացի մօր օրօր՝

Քնի՛ր, ի՛մ մանուկ, քո հայրը կուռում
Արիւն է խառնում ոսոխի հացին.
Քնի՛ր, աչքերդ ինչո՞ւ չեն փակւում.
Գուցէ մնում են հայրիկի դարձի՞ն.
Փակի՛ր աչքերդ, հայրդ չի՛ գալու,
Մայր—Ուկրաինան գերուած է քանի,
Հայրական ձեռքերը քեզ չեն գրկելու,
Մինչեւ չդառնանք հողը հայրենի:

գ. Սիբլա կապուտիկեանի պատգամը՝

Արդ, կարմիր ռազմիկ, խեղդի՛ր դու նրան
Ով ուզում էր այս գարո՛ւնը խեղդի,
Թող նա չեմչի՛ սուրբ բոյրը գարնան,
Գարունը տեսնել նա արժանի չի՛...

ՆՍԽԱՆՁԻ ԶԳԱՑՈՒՄ

Զինուո՛ր, երբ մի օր դառնաս տուն նստե՛ն,
Երբ կարօտի աչքով, բայց անհանգիստ արդեն
Նրա՛ն փնտնես, սիրած քո կնոջը, եւ կոյր,
Կոյր քո արտի առաջ բացուի դուր դժխեմ,
Թէ լիել է նա քեզ, հեռացել է անլուր,—
Օ՛, չարագոյծ վայրկեան, աղետաւոր դու պան,
Գիտեմ ցնցուի պիտի. ինչպէ՛ն մահուան բոթից
Հոգիդ, եւ կարօտդ, տեսչրդ երկարամեայ
Պիտի փոխուի ցասման, կասալուքեան, մաղձի:

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՀՈԳԵԿԱՆ ԿՈՐՈՎԸ

Երգո՛վ է իմ ժողովուրդն սկսում օրն իր կեանքի.
Սէ դարերից հեռաւոր մինչեւ ներկան այս ոսկի՝
Արդար բարբառն իր խօսքի պանծելով բորբ ու անմահ
Երգե՛լ է իմ ժողովուրդն ու երգո՛վ է ապրել նա...
Երգել է, երբ յուսահատ՝ թողած հողն իր հայրենի,
Հե՛տում խրնիթն իր այրուող ու շիրիմնե՛րը նախնի,
Սարսափի տակ արե՛րի նա ընթացել է հեռու՝
Անյա՛յտ, անգարդ ափերում կայան ու հաց փնտնելու...



1702
481

ՀԱՅ ՀՈՂԻ ՍԷՐԸ

Հայո՛ց աշխարհ, հայոց երկիր, հայո՛ց հող,
Լայն աշխարհում քո գրկի մե՛ջ ապրիմ քող:
Դու ժայռակուռ մի ամրոց ես հնաւանդ,
Աւսարակներդ՝ Արագածն ու Արարատ:
Քող ես լինեմ աւսարակիդ աղաւնին,
Շուքդ դառնայ իմ ապաւեն հովանին.
Ո՛ւր էլ քոչեմ, ինչ աշխարհն էլ թափառեմ,
Նորից ես գամ քո կտուրում ծրարեմ:
Ու թէ մեռնեմ՝ քո գրկի մեջ մեռնեմ քող,
Հայոց աշխարհ, հայոց երկիր, հայո՛ց հող...

ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ՍԷՐԸ

Այս գարնան հետ, այս ծաղկունքի,
Այս քոչնակի՝ այս առուակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացուեց լեզուն իմ մանկիկի.
Տե՛ս, քոքուկեց բառ մի անգին
Հայկեան լեզուից մեր սրբազան
Ասե՛ս, մասն՛ւնք հաղորդութեան
դիպաւ մանկանքս շրթունքին..
—Լսի՛ր որդիս պատգամ որպէս
Սիրող քո մօր խօսքը սրտանց.
Այսօրուանից յանձնում եմ էեզ
Հայոց լեզուն հազարազանց.:

Մահի՛ր նրան բարձր ու վնիս,
Արարատի սուրբ ձիւնի պէս,
Պահի՛ր նրան սրտիդ մօտիկ՝
Քո պապերի անիւնի պէս.
Ու սոսիսի գարկիցք սեւ
Դու պատկանի՛ր կրճով նրան
Ինչպէս մօ՛րրդ կը պատկանես
Թէ սուր քաւեն մօրրդ վրայ:
Ու տե՛ս որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս
Թէ մօ՛րդ անգամ մտից նանես
Քո մա՛յր լեզուն չմոռանաս...

(Շարունակելի)

Հրատարակողի Հասցէն.—

ԳՐԻԳՈՐ ԱՅԱՐԵԱՆ

Կուրօ փողոց, Թիւ 119

ՊԵՏՐՈՒԹ ԼԻԲԱՆԱՆ